

գիշերները կը տիրեն հարաւային կիսա-
գունտին վերայ մինչև լայնութե՛ն 20 աւ-
տիճանը. ասոր հակառակը կ'ըլլայ միւս
արեւակայից ժամանակ: Ա յսպէս Փայ-
լածուի վերայ երկու բեւեռներէն
խիստ հեռւոր գօտիները՝ երբեմն ի-
րենց ամառան ատեն սոււնջեան լոյսը
անվտոյտ կ'ընդունին, երբեմն ալ՝ ձը-
մերան ատեն խորին մթութեան մէջ
կ'ընկղմին: Ա յս տեղ սառուցեալ եւ
այրեցեալ գօտիները խառնուած են.
Երբէք բարեխառն կլիմա չը կայ:

Մերօթերի գիտած մահկանացի
հատուածները կը ցուցնեն, որ Փայ-
լածուի մակերեւոյթը հարթ հաւա-
սար չէ, այլ երկրի մակերեւոյթին նը-
ման խորտուբուրդ է: Լուսոյ ու մը-
թութեան բաժանման ատամնաձեւ
գիծն եւս սպասոյց մի է Փայլածուի
մակերեւութին վերայ բարձր լեռնե-
րու և խոր հովիտներու գոյութեանը:
Ա յս լեռանց միոյն բարձրութիւնը չա-
փած են անգամ, և եթէ չափազան-
ցութեամբ առնուած չէ, այս բարձ-
րութիւնը մոլորակի տրամագծին գը-
րեթէ 2537 մասն է, որ ըսել է, տա-
սըն և ինը քիլոմէթր, երկրի ամենա-
բարձր լեռանց կրկին բարձրութեամբ:
Լեռներէն զատ եղած դիտողութիւնք
Փայլածուի մակերեւութին վերայ հը-
րաբուխներուն գոյութիւնը եւս կը
հաստատեն: Մերօթէր՝ 1799 ամի Մա-
յիս 7 ի անցից ժամանակ լուսաւոր
կէտ մի տեսաւ մոլորակի սեաւ սկա-
ւառակին վերայ. նոյնը տեսաւ Հըլինոս
1868 ամի Նոյեմբեր 5 ի անցից աստին:
Ա յս կրկին դիտողութիւններէն հետե-
ցուցին, որ երեւցած լուսաւոր կէտը
հրաբուխ մ' է:

Բառ մի ևս Փայլածուի զանգուա-
ծի և խտութեան մասին: Հաղիւ դար
մի կայ, որ այս մասին աստղագէտք
սկսան կարծիքներ յայտնել, որովհե-

տեւ այս մոլորակը արբանեակ չունի,
ուստի իւր զանգուածը՝ նորա մօտէն
անցնող դիսաւորաց, կամ նոյն իսկ Ա-
րուսեկի, որ ամենամերձաւորն է Փայ-
լածուին, շարժմանց վերայ ըրած այ-
լաղութիւններէն հետեւցուցին: Ըստ
ը Վերրիէի, Փայլածուի զանգուածն
արեգական զանգուածին 5.300.000 րն
է, կամ՝ գրեթէ երկրի զանգուա-
ծէն 16 անգամ նուազ: Երկրի մի-
ջին խտութիւնը եթէ մէկ սեպեմբ,
Փայլածուինը կ'ըլլայ 1, 14: Սոյն մոլը-
րակի երկրի հետ ունեցած նմանու-
թիւններէն կարելի է հետեւցնել, որ
նորա կեդրոնական մասանց խտութիւ-
նը աւելի բարձր է, քան վերին կար-
գերու խտութիւնը:

Ահաւասիկ ասոնք են այն բնագի-
տական ծանօթութիւններն, զոր աստ-
ղագիտութիւնը կարողացած է հաւա-
քել Փայլածուի մասին: Ա յս ամենը
համեմատելով երկրին վերայ եղած
համապատասխան ծանօթութեանց,
կրնամք բաւական ճիշդ գաղափար մի
կազմել համանմանութեանց կամ հա-
կանմանութեանց այս երկու աշխար-
հաց, որք երկնից գաւառներուն մէջ
կրտուրու շատ մերձաւորութեամբ կը
թաւալին:

Ա.Ռ. ՎԱՐԴՆ

Ողջն քեզ ողջն
Վարդ իմ փափկասուն,
Ը՛լ ծին ծիրանի
Կուսին գարնային:

Քանիցս աւա՛ղ մինչ հոյլ 'ի հոյլ
Սնկեալ տերեւք հողմոյն 'ի սոյլ,
Երկիրս 'ի ծին ասրօքատակ
Խորատուզեալ սպառէր համակ:

Այժ արտասուես սիրտ 'ի յերեսս
 Ի զհար ելի 'ի խնդիր քեզ :
 Ողջն քեզ ողջն
 Վարդ իմ փափկասուն, և այլն :

Այլ արդ փթթիս անգրէն նարդ
 Մահաթըմիր բնութեան 'ի գոգ ,
 Չերդ 'ի շիրմէն ակընկալեաց՝
 Յոյս նոր փայլէ բոց սրաց առ սրաց .
 Եւ 'ի թերթից քոց խնկաւետ
 Սիրտի նդ հանուրս կենաց աւետ :
 Ողջն քեզ ողջն
 Վարդ իմ փափկասուն, և այլն :

Ո՛վ կուսագեղ ճակատաց զարդ
 Բոսորանիայլ չքննողդ իմ վարդ :
 Որ մանկութեան աւուրց 'ի յուշ
 Չօտտես զուշ մեր եւ զուրուշ ,
 Ո՞չ քստ ակեալ քեզ լուսաթոյր
 Զերգնուցու զքեզ երկնից համբոյր :
 Ողջն քեզ ողջն
 Վարդ իմ փափկասուն, և այլն :

Խնկոցդ 'ի բոյր խոնաւաթեւ
 Զմայլեալք 'ի յամպս թռչեմք թեթեւ ,
 Խաղալ պարեւ յահուր 'ի թիկդ
 Եթերական զգացմանց 'ի խնդ .
 Մերթ վերամբարձ մինչեւ յաստեղս
 Մոռանամք բնաւ զառըտորեսս :
 Ողջն քեզ ողջն
 Վարդ իմ փափկասուն, և այլն :

Սխալան 'ի դէտ քո սաղարթուն
 Եկեալ ընդ այգըս վաղարթուն ,
 Սիրտաննիկ քաղցրախորթակ
 Գեղգեղանաց իւր 'ի նըւաթ՝
 Համատարածն աղբէ բնութեան
 Արցոյ միշինս հառաչածայն :
 Ողջն քեզ ողջն
 Վարդ իմ փափկասուն, և այլն :

Այլ զու աւուրդ տխոյ հանգոյն
 Մալ ծալ ծիւրեալ ծնգիս անդոյն :
 Եւ մասնանիշ մեզ ոխերիմ՝
 Զառ ոտս յերեզն առնես շիրիմ .
 Քեզ ցայգ մի մայր՝ տիւ մի գահիճ՝
 Եւ կեանքդ իօխ բնաւ՝ ծաղր եւ քքիւ . . . :
 Ողջն քեզ ողջն
 Վարդ իմ փափկասուն
 Ո՛վ ծին ծիրանի
 Կուսին գարնայի :

Աւետիս Կարողեղեան :

Մ Մ Ա Տ Տ Տ

Մ Ր Տ Ա Ք Ի Ն Մ Ա Ր Պ

Զ . Զգացումն .

(Շարունակութիւն և վերջ, աես թիւ 4.)

3. — ՀՈՏՈՏԵԼԻՔ . — Հոտտեղեաց ըզգայարանը կը ծառայէ զգացնել մեզ արտաքին մարմնոց մասնաւոր մի յատկութիւնն՝ Հոբը, զոր ուրիշ զգայարանաց միջոցաւ կարելի չէ իմանալ : Հոտերը՝ հոտտեղի մարմիններէն արծակուած յանհունս փոքր շամանթաղներ են օդի մէջ շոգւոյ նման տարածուած : Ամեն մարմին հաւասարապէս չունի այս յատկութիւնը, այլ այնչափ աւելի զգալի կ'ըլլայ հոտը, որչափ առատ ըլլան մարմնէ մ' արծակուած շամանթաղները, որք մթնոլորտին միջոցաւ հասնելով սոյն զգայութեան յատուկ եղած գործարանը, այն տեղ տարածուած ջղերուն հազարգութեամբ ըլլեղին վրայ կը ներքործեն, որով և կը կատարուի Հոտառութիւնը : Սոյն զգայարանը ճակատի ոսկորէն վար Ռնգաց խոռոչն է, որ արմատի կողմը ոսկրային և արտաքին ծայրը աճառուտ մասերէ կը բաղկանայ, ու մէջ աեղէն ուղիղ դիրքով անջատուելով երկու անցքեր կը ներկայացընէ մթնոլորտը եւ նորա մէջ գըտնուած հոտաւոր շամանթաղները ընդունելու համար . իր ձեւը առաւել կամ նուազ եռանկիւնի է . ներքին մակերեւոյթը կը սլատի մաղասաւոր թաղանթով մը, որ բազմաթիւ մանր ուսեցքներով թաւշանման երեւոյթ մ'ունի, և մանրագէտով նայուելու ըլլայ մշտաշարժ մազմզուկներով սլատուած կ'երեւի : Վերջապէս բազմաթիւ ջղեր ըստ ամենայնի զգայուն կը

